

## «ԱՐԵԱՆ ԶԱՅՆԸ»

Հեղինակ՝ ՄՈՒՐԱՏ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Երուսաղեմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1976

Ա. Աթոռոյու Տպարանէն 1976 տարւոյ վերջերը հրատարակուած 128 էջոց այս հատորը արձակով լրյու տեսնող առաջին երկասիրութիւնն է բազմավաստակ բանաստեղծին։ Հեղինակը իր կեանքի հասունութեան գեղեցիկ զաղափարը ունեցած է Պէյրութի մեր դրական հանդէսներուն մէջ պակաղ իր պատմուածքները խմբելու կողքի մը եւ շատ յատկանչական խորագրի մը ներքեւ։

Ա. Մանուկեան տասնամեակներու ընթացքին զարդարած է սփիւռքահայ կարգ մը հանդէսներու, եւ ի մասնաւորի Ա. Աթոռի Սիրան պաշտօնաթիւնի, էջերը կեանքի խորունկ ճշմարտութիւններ ցոլացնող, ինչպէս նաև մեր կորսուած հայրենիքին յուշերովը խանձող ու ներկայ Հայաստանին պայծառ իրականութիւնն ու նուաճումները փառերզող զողորիկ քերթուածներով։ Կեանքի զառնութիւնները ճաշակած՝ բայց անցոնց ընկճուելու փոխարէն անցեալի փորձառութիւններէն խմասութիւն ամրարած, կեանքին վերէն նայող ու ապադային անընկճելի հաւատքով մը զիմող բանաստեղծը յաջողած է սեւենել իրողութիւններ՝ շատ յաճախ վրիպող՝ առօրեայով կլանուած մեր բութ մտածողութիւննէն։

Կ'ընենք անցողակի այս նկատողութիւնները Մանուկեանի քերթոզական արուեստի մասին, որովհետեւ հեղինակը մին է սփիւռքի մեր զրող կտներէն մեւ քիչ չէ թիւը անոնց որոնց գործը չէ զնահատուած ըստ արժանուոյն։ Արտասահմանի տիսուր երեւոյթներէն մէկն է այս, որուն պատճառները վերլուծել դուրս կը մնայ դրախոսականի մը այս նեղ սահմաններէն։ Մանուկեանի պարագային դրական բեղուն կեանքով բարախող հայահոծ զաղութիւններէ հեռու ստեղծագործած ըլլալու ճակատագիրը, անաղմուկ ու համեստ պայմաններու տակ կոտարուած ստեղծագործութի՞ւն թէ ուրիշ ազգակներ պէտք է փրնուել այս անտարբերութեան ետին։ Չունիմ ճշգրիտ ու համոզիչ պատասխանը այս հարցականներուն։

Գալով հատորը լեցնող պատմուածքներուն, թիւով 9, անոնք իրենց նիւթ ունին առաւելաբար մեր բնաշխարհը, ու մանաւանդ արևմտահայուսանի բարախող սիրար -վասպուրական աշխարհը- որու ծնունդն է հեղինակը, մէկը՝ եղեռնի զեհենէն մաղապուրծ աղատած գմանկութիւն չունեցող մարդերու սերունդէն։

Ա. Մանուկեան օժտուած է պատմելու յատուկ չնորհքով։ Պատմելու իր ձեւը հաճելի է ու դիրասահ, գետի պէս սահուն զնացքով՝ որ քեզ իր մէջ առած կը տանի անզզալարար։ Ու չես կրնար կէս ձգել ընթերցումը որեւէ պատմուածքի, եղրակացութեան հասնելու ըլլանքչն կլանուած։ Չունի ծերծեքուն դարձուածքներ, հեռու է իրմէ բառերու հետ խաղախու ճամբարտակութիւնը։ Իր ոճը սեղմ է ու ջղուա, տեղ տեղ յիշեցնելու չափ յետ-պատերազմեան մեր զիւղազիրներէն Համաստեղն ու Նուրիկեանը։ Իր տիպարները, հայկականութեամբ յորդուն, զրեթէ բոլորն ալ կը պահեն առոյզ ու արու յատկանիները մեր ցեղային ողեկանութեան, առանց աղղուելու շրջապատի ապակա-

Նիշ բարքերէն : Դժոխային պայմաններու ներքեւ իսկ անոնք կը պահեն ու կը փոխանցեն իրենց նկարագրին ամուլ գիծերը իրենց յետնորդներուն , անփոխուս ու անաղճատ :

Յատկանշական է այս տեսակիտէն մանաւանդ զրքին անունը կը բող  
պատմուածքին դիխաւոր զոյլ տիպարները . . Շահօն ու Վարդանը , որոնց տա-  
րիներու ոխերիմ թշնամութիւնը իրարու Հանդէպ արգելք չէ եղած որ վտանգի  
պահուն , ամէն տարակարծութիւն մէկդի թողերով , միացեալ ճակատ բռնէին  
Հասարակաց թշնամիին դէմ , ազգային գերագոյն շահերու պահպանութեան ի  
խնդիր :

Մարտիրոս աղան, զրքին առաջին պատմուածքին հերոուր, իր բարեապաշտութիւնը նախապաշտումներով ծանրաբեռնած զաւառացի հայուն տիպարն է անտարակոյն : Մարդար ախոսօր հետ իր վիճանութիւններն ու այդտակիթներով արտայալուած դադափարները, սրտագրաւ միամասւթեամբ մը օծուն, աւելի են սրտառուչ բլյալէ :

Փրկութեան Արդիւնքը պատմուածքին մէջ Պէյթ-Ծէմալի որբանոցէն կրած իր տպաւորութիւնները, Գերազայժառին Հետ ունեցած իր տեսակցութիւնները եւ կրած յուսախարութիւնները՝ անհարազատ ու հայու հողին խաթարող խորթ այդ միջավայրէն, եւ անկէ իր որբ հողիին զգացած պժոանքը՝ աղդային առողջ դիտակցութեան մը վկայութիւնը կը բերեն հեղինակին թշւառ պատասխնկութենէն :

Պատմուած քններուն ամենէն սրտառուչը վերջինն է սակայն, ուր կրիսոսուի հայրենադարձի դէպքերէն։ Սողոմոն աղային ու իր որդիին՝ Գէորգի տարակարծութիւնները ներդազթի մասին։ Ի վերջոյ Հայրը կը տանի յաղթանակը, ու դժուարահաճ զաւակը փոխանակ Եւրոպա ուղեւորելու, կ'երթոյ միանայու իր ծնողքին, Հայրենիքի մէջ տեսնելով վրկութեան միակ յաստը, արտերկրի անծարածիր ուլիկանոսին վրայ թափառող ու ծովամոյն ըլլալու դշացումովը խռովահար սիմիւռքահայութեան։

Առանց անդրադառնայու գիրքը լեցնող միւս պատմուածքներուն, փութանիք յայտնել թէ Հայրենասիրութիւնը եղած է մայր երակը իր զործին, զիտակից ու անշահախնդիր Հայրենասիրութիւնը, կարմիր զծի մը պէս անցնող ուրքին առաջին էջն մինչեւ վերջինը :

Տարակոյսէ վեր է որ լիբջին յինամենակին սիփուռքհայ դրականութեան մէջ ամենէն ուշադրու նուաճումները արձանագրուած են պատմուած քններու կայուածէն ներս : «Արեան Զայնը» եթէ ոչ նուաճում՝ ոչի՞ վեայուրին մըն է (քառը փոխ առնելով Օշականէն) անցեալի մեր կորած բարքերէն : Առ այդ՝ կտրեւոր յաւելում մը՝ գրական մեր տակաւ երաշտահար բյուրուագնապը ապրող անգանատանին :